

գրած է. «ապա, փոքրիկ մը առաւ, անոնց մէջտեղ կանգնեցուց եւ զայն գրկելով ըստ... (9:36): Մանուկները օրհնելու դէպին մէջ, Մատրէոս եւ Ղուկաս անպահոյն կերպով ըսած են, թէ Յիսուս ձեռիքերը դրաւ անոնց վրայ (19:15-18:15), մինչ Մարկոս յուզումով անդրադարձած է դէպին, թէ «գրկեց զանոնք եւ ձեռքը դնելով անոնց վրայ՝ օրհնեց զանոնք» (10:16):

Յիսուս իր աշակերտներուն հետ վերջին անգամ երուսաղէմ երթալու արձանագրութեան մէջ, Մարկոս եղած է միակ աւետարանագիրը, որ «Յիսուս անոնցմէ առաջ անցած կ'երթար» (10:39) կարենախաղատութեամբ արտայայտած է Յիսուսի մենութիւնը:

Մարկոս Աստուծոյ Որդիին մարդ կային նկարագրի գիծերը պատկերացնելով՝ բացայայտած եղաւ աստուածային սրտակցութիւնը մարդկութեան նկատմամբ: Ան տպաւորիչ կերպով յուշագրելով Պետրոսի բարոգութիւնները, հումայեցի հարիւրապետին պէս, ընթերցողներ հաւատի կ'ընծայեն, թէ «իրապէս այս մարդը Աստուծոյ Որդին էր» (15:39), որ եկած էր աշխարհ՝ երշանկութիւն, հանութիւն ու խաղաղութիւն բերելու մարդկութեան: Արդարեւ, դարերու ընթացքին հոգեւոր կեանքի ուղեցոյց եղած է Յովհաննէս Մարկոսի Աւետարանը:

ԲԱԲԳԻՆ ԹՕՓՃԵԱՆ

ԽՈԿՈՒՄՆԵՐՈՒ ՇՈՒՔԻՆ ՏԱԿ

Հաւատեք չի հիննար, մարդն է որ իր միտքով «կարկտան» կը հեռանայ Աստուածորդիէն:

* * *

Աղանդաւորները լեզուանի սատանաներ են, որոնք «քարի հրեշտակ»ի թեւերով ու դիմակով կը ներկայանան անմեղ մարդոց, ու ստարանութեամբ, գոյնզգոյն հրատարակութիւններով, հմայիչ խօսքերով, նիւթական պարզեւներով ծախու կ'առնեն հոգին անոր՝ որ չէ ոռոգած դաշտերը մտին՝ Քրիստոսի կենդանի Զուրով:

* * *

Աղանդաւորի մը ուռկանին մէջ չըրոնուելու համար, հարկ է խաչակբել երեսը, եւ առանց քարեւ տալու..., անոր երեսն ի վար կրկնել խօսքը Քրիստոսի. «Ետիս կորի՛ր սատանայ»:

ՆԱՀԱՊԵՏ ՄԵԼՔՈՆԵԱՆ